

### ՆՈՐ-ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅՈՑ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ԼԱՏԻՆԵՐԷՆ ՀԻՆ ՏԱՊԱՆԱԳԻՐԵՐԸ

Պապական նուիրակներու եւ կաթողիկէ քարոզիչ վարդապետներու առաքելութիւնը դէպի Արեւելք զարկ առած է մանաւանդ ժ.Ձ. դարու վերջերը, երբ եւրոպացի ճանապարհորդներն ու դեսպանութիւններն ալ իրենց կարգին սկսած էին շրջագայիլ արեւելեան երկիրները՝ քաղաքական, տնտեսական եւ այլ նպատակներ հետապնդելով:

Ժէ. դարու սկիզբն էր, 1605ի աշնան, երբ Պարսից Մեծն Շահ Աբաս Ա. հռչակաւոր թագաւորը՝ բովանդակ Արեւելեան Հայաստանի եւ Արեւմտեան Հայաստանի հիւսիս-արեւելեան սահմաններու Հայու-թիւնը բռնադաղթի ենթարկելով՝ քշեց դէպի Պարսկաստանի խորքերը: Գաղթականութեան մեծագոյն մասը, ինչպէս նաեւ հարուստ ջուղայեցիք, տեղաւորուեցան մայրաքաղաք Սպահանի մէջ, ուր Շահ Աբաս անոնց ընդարձակ հողաբաժին մը յատկացուց՝ Ձայէնդէրուզ գետի եզրքէն մինչեւ Սոֆի սարի ստորոտները: Այստեղ էր որ ջուղայեցիք հիմնեցին համբաւաւոր Նոր-Ջուղան, որ 327 տարիներու փառաւոր անցեալ մ'ունի՝ իր տնտեսական-տնտեսական, պատմա-գրական, բարեգործական, տպագրական եւ այլ բազմատեսակ էջերով:

Նոր-Ջուղայի Հայու-թիւնը իր նոր բնակավայրին մէջ արդէն իսկ հաստատուած եւ խաղաղ ու ստեղծագործող աշխատանքի անցած էր վայելելով Շահ Աբասի հովանաւորութիւնը ու անսահման զիջումները:

Պապական նուիրակներու եւ կաթողիկէ քարոզիչներու արեւելեան առաքելութեան կարեւոր եւ խոռվայոյզ կեդրոններէն մէկն ալ Նոր-Ջուղան դարձաւ, ուր անոնք ոչ միայն իրենց քարոզչական գործունէութեան հիմ գրին, այլեւ հետազոյին հիմնեցին մենաստան մըն ալ, որ մինչեւ այսօր գոյութիւն ունի, թէեւ անչափ եւ իր ունե-

ցած նախկին աղբեցութիւններէն բոլորովին զրկուած:

Դէպի Արեւելք եւ մանաւորապէս դէպի Հայաստան անցած կաթողիկէ քարոզիչները ընդհանրապէս «Ֆրանց» կոչումով ճանչցուած էին: Այս նոյն կոչումով յայտնի էին նաեւ բոլոր եւրոպացիները եւ եւրոպական ազգերը: Ի Նոր-Ջուղա հաստատուած ամէն ազգի «Ֆրանց»ները, ասոնց մէջ նաեւ կաթողիկէ քարոզիչները, թէեւ ունեցեր են կրօնական պաշտամունքի վայր, հաւնաբառերի կամ եկեղեցի մը, բայց սեփական գերեզմանատուն ունենալու արտօնութիւն չեն ունեցած մինչեւ ժէ. դարու վերջերը: Մեր ըսածին իբր փաստ կը ծառայէ Նոր-Ջուղայի Հայոց գերեզմանատան արեւելակողմի մէկ անկիւնը, ուր թաղուած են «Ֆրանց» ննջեցեալները:

Նոր-Ջուղայի Հայոց գերեզմանատան տապանաքարերը աչքէ անցնելու ժամանակս (1931ի ամառը) հանդիպեցայ նաեւ «Ֆրանց»ներու յատկացուած տեղոյն, եւ մի առ մի դիտեցի տապանաքարերը, որոնց թուականները կ'ընդգրկեն աւելի քան հարիւր տարիներու ժամանակաշրջան մը՝ 1639-1755: Օրինակեցի հետեւեալ թուականները. 1639, 1655, 1646, 1659, 1664, 1666, 1660, 1665, 1671, 1680, 1683, 1685, 1689, 1674, 1667, 1668, 1737, 1755 եւն.: Այս թուականները կրող տապանազիւրերէն երկուքը նոյնութեամբ արտադրեցի, իբրեւ ամէնէն հնագոյնները:

Ա

Hic iacet  
Dominicus  
Babilonens/ is  
religione  
Romanus pr/  
ofessione me/  
reator. Obiit  
anno d: 1639  
Աստ հանգչի  
Դոմինիկոս  
Բաբելոնացի  
դաւանութեամբ  
հռովմէական  
արուեստով  
վաճառական  
վախճանեցաւ  
յամի Տեառն 1639

Բ

Hic iacet  
Iohannes  
Malom natio/  
ne Gallus. reli/  
gione Romanus  
professione med/  
icus obiit Ætatis  
suÆ 40 anno do (m.)  
1646  
Աստ հանգչի  
Յովհաննէս Մալոմ  
ազգով՝ գաղղիացի  
դաւանութեամբ  
հռովմէական  
արուեստով  
բժիշկ  
վախճանեցաւ  
ֆառասմամբայ  
յամի Տեառն 1646

«Ֆրանց»ներու այս տապանազիւրերը իւր-նամբով գրուած են եւ ընթեռնելի են: Տապանազիւրերէն ոմանց մէջ յիշուած են Catholicus, natione Babilonensis, Religione Romanus բառերը, իսկ ննջեցեալներու մահուան թուականները անխուս-փելիօրէն արձանագրուած են ամէնէն վերջը:

Նոր-Ջուղայի եւ ընդհանրապէս պատմութեան համար արժէքէ զուրկ նիւթեր չեն այս տապանազիւրերը, որոնց մանրակրկիտ արտադրութիւնն եւ ուսումնասիրութիւնը երեւան պիտի հանէ ոչ միայն պապական նուիրակներէն եւ կաթողիկէ քարոզիչ վարդապետներէն ցարդ անյայտ եւ անձանօթ բազմաթիւ անուններ, այլեւ կրնայ յայտնագործել նաեւ եւրոպացի ճանապարհորդները եւ կամ այլ կարեւոր դէմքեր, որոնք զանազան առաքելութեամբ եւ մասնաւոր գործերով անցեր էին Պարսկաստանի մայրաքաղաք Սպահան, ուր եւ կնքած են իրենց մահկանացուն եւ թաղուած Հայոց գերեզմանատան մէկ անկիւնը՝ յատկապէս «Ֆրանց»ներուն շնորհուած Նոր-Ջուղայի Հայու-թիւն կողմէ:

ՀԱՅԿ ԱՃԵՄԵԱՆ

12 Յունիս 1933  
Թաւրիզ

### ԿԱՐԵՒՈՐ ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆ

«Բագմավէպ»ի 1934ի Ապրիլի թուին մէջ լոյս տեսած է նախապէս հեղինակիս՝ Հայկ Անէմեանի ուրիշ մէկ յօդուածը սա խորագրով. «Հայերէն տապանազիւրներու արժէքը»: Այդ առթիւ կը հրատարակէր Կ. Պոլսեցի Յովակիմ Թաւուֆեանի (նահատակուած 10 օգոստ. 1843) տապանազիւրը, կարծելով զայն անձանօթ մնացած:

Անոր այս անհիշող եմբադրութիւնը ուղղելու համար Տոքթ. Վահրամ Թորգոմեան միեւնոյն տարին կը գրէր Փարիզէն «Բագմավէպ»ի հմբագրապետ Հօր հետեւեալ տողերը, զոր կը հրատարակեմք ի լուսաբանութիւն հարցին.

### Յարգոյ Խմբագրապետ

Բագմավէպի ներկայ տարւոյս Ապրիլի թիւին մէջ՝ Տիար Հայկ Անէմեան Թաւրիզէն կը ծանօթացնէր՝ նահատակուած Յովակիմ Թաւուֆեանի Տապանազիւրը եւ կը հարցնէր թէ «արդեօք լոյս տեսած է այն»:

Կը փութամ յայտարարել Բագմավէպի միջոցաւ թէ այդ Տապանազիւրը 1910ին հրատարակուած է «Հանդէս Ամսօրեայ»ի մէջ, եւ յետոյ դարձեալ 1913ին Երեմիա Չէլչէպիի «Ստամպոլոյ պատմութեան» ծանօթագրութիւններուս Առաջին Հատորին մէջ (էջ 399) եւ նաեւ Հրաչեայ Աճառեանի «Հայոց Նոր Վկաները» երկասիրութեան մէջ:

Եւ ի տեղեկութիւն՝ կը փութամ նաեւ ըսել, թէ Թաւուֆեանի Տապանազիւրն չարդրողն եղած է՝ Եղիկեան պատուելին, ինչպէս պատմած է ինձ Հիւնքեարպէյէնտեան Տէր Յովհաննէս Աւագ Քահանայն:

Տոքթ. ՎԱՀՐԱՄ Թ. ԹՈՐԳՈՄԵԱՆ  
Փարիզ 16 Մայիս 1934

